

## ՀԱՐՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ Ա- ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՇՄԻ ՄԱՍԻՆ

### **1) Ի՞նչ է Ս. մկրտութիւնը:**

Ս. մկրտութիւնը այն սահմանագիծն է, որը կը բաժնէ եկեղեցոյ մէջ գտնուողները՝ միւսներէն։ Անիկամարդոց կամ հոգեւորականներուն կողմէ համարուած ծիսակատարութիւն կամ երկրորդական բան չէ, այլ Քրիստոսի եկեղեցին անդամակցելու եւ քրիստոնեայ դառնալու գյխաւոր նախապայմանը։ Ուստի, ինչ որ Աստուած անհրաժեշտ նկատած է մեզի համար եւ պատուիրած, հարկ է որ կատարենք։

Եթէ մկրտեալը կը պահէ Ս. մկրտութեամբ ստացած չնորհքները, իր առօրեային մէջ կը ձգտի առ Աստուած, կը փորձէ կեանքին մէջ կիրառել տիրոջ պատուիրանները ու աստուածահաճոյ կեանքով ապրիլ, ապա այդ չնորհքները կը բազմապատկուին եւ կու տան իրենց քաղցր ու բարի պատուղները։

Բայց, եթէ մարդ Ս. մկրտութեան կու զայ անգիտակցաբար, առանց ներքին համոզումի, պարզապէս աւանդոյթի ուժով եւ անկէ վերջ ալ անհաւատի նման կը շարունակէ ապրիլ իր կեանքը՝ կը զրկուի աստուածային չնորհքներէն։

Ս. կիւրեղ Երուսաղէմացին կ'ըսէ. «Մեծ բան է վերահաս մկրտութիւնը։ Ան գերիներուն փրկագինն է, մեղքերու թողութիւնը, մեղքի մահը, հոգիի վերածնունդը, լուսաւոր զգեստը, սուրբ եւ անխախտ կնիքը, դէպի երկինք տանող կառքը, արքայութեան գրաւականը, որդեգրութեան գրաւականը, որդեգրութեան չնորհքը»։

### **ԱՊԱՆԴԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ**


#### **ԲԱՍԵԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍԱՌՈՍ ՊԱՏԱՍԽԱՆԸ Յ-ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԴԻՆ՝ ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍ**

Դարձեալ, շարաք մը եսք երբ կրկին երեցաւ աշակերտներուն, թերահաւատ թովմասին ըսաւ. «Մատդ հոս բե՛ր եւ նայէ՛ իմ ձեռքերուս, ու բե՛ր ձեռքդ իմ կողս ինոթէ՛» (Յովհ. 20.27): Հոգեղէն մարմին մը շօշափել կարելի պիտի չըլլար բնաւ, մինչդեռ Յիսուսի երկրաւոր մարմինն էր, որ յարութիւն առած էր՝ նո՞ր յատկանիշներով։ Սյլապէս ի՞նչը յարութիւն առաւ եւ ինչո՞ւ Ս.ստուածաշունչը յարութեան մասին կը խօսի։ Եթէ Ս.ստուած նոր մարմին մը ստեղծեց Յիսուսի համար, կը նշանակէ թէ Յիսուս մեռելներէն յարութիւն չառաւ, «Եւ թէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատքը պարապ բան է, ու տակաւին ձեր մեղքերուն մէջ է» (Ս. Կոր. 15.17):

Եթէ Յիսուսի մարմինը գերեզմանին մէջ մնաց ու փնացաւ, ինչո՞ւ չորս Ս.ւետարաններն ալ կը պատմեն թէ մարմինը գերեզմանին մէջ չգտնուեցաւ, եւ ատիկա մեծագոյն վկայութիւնն էր անոր յարութեան, ինչպէս Յովհաննէս Ս.ւետարանիչը ինք բափուր գերեզմանը եւ մէկ կողմ՝ դրուած պատմենքը «ՏԵՍՍ.Ի ԵՒ ՀԱ.Ի.Ս.Ս.Յ.Յ» (Յովհ. 20.8): Պարզ է, որ այդ փառաւորեալ մարմինը նոր յատկանիշներ ունէր այլեւս, ալ ենթակայ չէր մահուան, կրնար փակ դոներէն անցնի, եւն։ Կարդացէն (Յովհ. 2.18-22): Գործ. 2.24-32: Հոսմ. 10.9:

Սիրելի ընթերցող, ԾՐԱԳ քերքը ամէն Կիրակի կը բաժնուի մեր ժողովուրդին, Եկեղեցիներու բանկալին մօս։ Նաև՝ Facebook-ի վրայ փնտուել «Jerak կամ ՃՐԱԳ», ապա սեղմել «Like»ը, կարդալու կամ անդամագրուելու համար։

### **ՀԱՍՑԵ.**



ԲՈՒ ԽՈՍՔ ԻՄ ՈՖԵՐՈՒՄ ՑՐԱԳ Է ՈՒ ԽՄ ԾԱՌՈՒԵՐՈՒՄ ԼՈՅ  
(Ս. 119.105)

ԺԱ. ՏԱՐԻ

Կիրակի, 1 ԱՊՐԻԼ 2018

ԹԻՒ 13

### **ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ**

Գրծ. 1.15-26

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ ԸՆՏ ՄԱՐԿՈՍ 16.1-8

### **ՅԻԾԱՏԱԿ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՄԻ ՔՐԻՍՏՈՍԻ**

Շաքաք օրը երբ անցաւ, Մարիամ Մազդաղենացին, Մարիամ՝ Յակոբի մայրը եւ Սողոմնէն գացին խունկեր գնեցին եւ պատրաստեցին, որպեսզի երթան եւ օծեն Յիսուսի մարմինը։ Կիրակի առաւօս կանուխ, արեւածագին, գերեզման եկան։ «Ո՞վ այսի զլորդ զերեզմանի մուտքիմ դրուած քարը», կը հարցնէին իրարու, որովհետեւ քարը շատ մեծ էր։ Սակայն երբ նայեցան, տեսան որ քարը արդէն իսկ զլորուած էր։ Գերեզմանէն ներս մտան եւ ճերմակ զգեստ հազած երիտասարդ մը տեսան, որ աջ կողմը նստած էր։ Սարսափեցան։ Երիտասարդը ըսաւ անոնց։ «Մի՛ վախնաք, զիտեմ որ խաչուած Նազովրեցի Յիսուսը կը փնտուիք, քայց հոս չէ, յարութիւն առա։ Տեսէք զինք հոս դրած էին։ Այժմ զացէք, ըսէք իր աշակերտներուն եւ Պետրոսի, որ ահա Յիսուս ճեզմէ առաջ կ'երթայ Գալիլիա։ Իոն այսի տեսնէք զինք, ինչպէս որ ըսած էր ճեզի»։

Երբ ասիկա լսեցին, դուրս փախսան գերեզմանէն, զարիուրած եւ ապշահար, ու ոչ մէկուն բան մը ըսին՝ որովհետեւ կը վախնային։

### **ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ**

Եթէ արմատէն կտրուած ծառը կրնայ վերստին աճիլ եւ ծաղկիլ՝ արդեօք մարդը վերստին պիտի չծաղկի։ Եթէ սերմանուած սերմերը վերստին աճելով եւ հնցուելով կը պատրաստուին կալի, մարդ արարածը ինքն ալ վերստին կալի չի՝ պատրաստուիր։ Եթէ այգիներէն կամ խառերէն քաղուած կամ կտրուած ճիւղերը ուրիշ տեղ տնկուած ըլլալով վերստին կ'աճին, մարդն ալ այս բոլորով հանդերձ, եթէ հող դրուի, միթէ վերստին պիտի չկենդանանա։ Դուն ի՞նքդ դատէ եւ տես թէ ո՞ր մէկը աւելի դիւրին ու մեծ բան է. նոր ստեղծել ամենեւին չստեղծուած՝ թէ՝ ինկածը եւ կործանուածը վերստին ճուլել՝ ստեղծելով անկէ նոր պատկեր։

(Կիւրեղ Երուսաղէմացի)

### ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ



#### **1.- Ի՞նչ է Զատիկի քարի իմաստը:**

Զատիկ բառը ունի բազմաթիւ բացատրութիւններ: Ոմանք նմանութիւն կը գտնեն Երրայեցիներու Պասեֆին (Passover) հետ: Պասեֆ կը նշանակէ ելք: Հրեաներու ամենամեծ ու յարգուած տօներէն մէջ է Պասեֆը: Անոնք կը յիշատակեն Եգիպտոսի ծանր լուծէն իրենց ազատին ու ելքը: Խոկ մենք՝ Քրիստոնեաներս, Յիսուսի չարչարանքի արդիւնքով հրաշափառ Յարութեամբ կը յիշատակենք մարդկութեան մահուան իշխանութենէն ու սատանայի ծառայութենէն դուրս գալը եւ երկինքի արքայութեան արժանի դառնալը: Յիսուսի կենացին վերջին դրուագները տեղի ունեցան հրեաներու Պասեֆի տօնին:

#### **2.- Զատկուան ժողովրդական սովորութիւններ:**

Զատկուան ժողովրդական սովորութիւններէն կարելի է յիշատակել հաւկիթը կարմիր ներկելը եւ հաւկրքախաղը:

Հիները հաւկիթը կ'ընդունէին իբրև տիեզերքի խորհրդանշան եւ կը հաստատէին՝ թէ հաւկիթին կեղեւը կը նշանակէ ցամաք, սակիտակը՝ չուր, դեղնուցը՝ կրակ:

Սովորութիւն էր գարնամուտի օրը, իբրև ընծայ իրարու հաւկիթ տանիլ, մանաւանդ՝ կարմիր: Նաեւ ուսկիէ կամ արծարէ շինուած կարմիր հաւկիթներ կը տարուեն իշխաններուն, իբրև հպատական նշան: Ասկիա կ'ըլլար արեւելքի մէջ, մանաւանդ հայերուն եւ պարսիկներուն մօտ:

Բոլոր կրօններուն մէջ ալ հաւկիթը իր կարեւոր տեղը ունէր, մինչեւ իսկ Հոռոմէացիները եւ յոյները հաւկիթ կը նուիրէին իրենց աստուածներուն՝ սրբուելու եւ մաքրուելու համար:

Հրեաները Պասեֆի տօնին կը պատրաստէին բաղարջ հաց (առանց թթվամբ հաց): Պասեֆի սեղանին վրայ անպայման պէտք էր ըլլար նաեւ զատկական գառնուկը եւ պինդ խաշւած հաւկիթը:

Հաւանաբար Պասեֆի այս սովորութիւնը փոխանցուեցաւ քրիստոնեաներուն:

Զատկական հաւկիթը Քրիստոնեային համար խորհրդանշին է այն ժայռէ գերեզմանին, ուրկէ Քրիստոս Յարութիւն առաջ:

#### **3.- Ի՞նչո՞ւ հաւկիթը կարմիր կը ներկեն:**

Կարմիր ներկը անցեալին ամէն տեղ չէր գտնուեր: Յայտնի է, թէ կարմիր ներկին հայրենիքը Սրբւելքն է, ուր կը գտնուի որդան կարմիրը, որմէ կ'արտադրուէր կարմիր ներկը եւ կը տարածուէր ամբողջ աշխարհին մէջ:

Հաւկիթը կարմիր ներկելու աւանդութիւնները կը բացատրուի հետեւեալ ձեւով: **Նախ՝** կարմիրը սիրոյ գոյնն է:

**Երկրորդ՝** հայերը բնապաշտ ժողովուրդ եղած են եւ բնութեան մէջ գերբնատիր բերքն է որդան կարմիրը, ինչպէս որ բնութեան ծննդաբրութիւններուն մէջ հրաշալի է հաւկիթը, ուստի հաւկիթը կարմիր ներկելով նուիրագործած են զայն: **Երրորդ՝** հաւկիթը կարմիր կը ներկուի որպէս ուրախութեան նշան: **Չորրորդ՝** Կարմիրը կը իրականացնի ինչ որ յայտնի է այրին օրինակէն, ուստի սրտի յօժարութիւն ցոյց տանք, որպէսզի ոչ միայն արքայութիւնը ստանանք, այլև սուրբնու փառքին հաղորդակից դառնանք:

Հաւկիթը կը ներկեն Զատկուան նախորդող օրը՝ Շաբաթ օր:

## ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒՆ ԽՐԱՏՆԵՐԸ

### **ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԸ**

Հկարծես, թէ արքայութիւնը լուսամով կը գնուի, ո՛չ, այլ յօժարութեամբ, որ դրամի միջոցաւ կը յայտնուի: Ոմանք կ'ըսեն. «Եթէ այդպէս է, ուրեմն դրամով կ'ըլլայ»: Դրամով չ'ըլլար, այլ կամքով, որովհետեւ այրի կնոջ նաման դուն եւս կրնաս երկու դահեկանով երկինքը գնել, եթէ բարի կամեցողութիւն ցոյց տաս, առանց որուն նոյնիսկ ահազին արծարով չես կրնար:

Աստուած արքայութիւնը խստացաւ ո՛չ թէ զաւար մը պաղ ջուրի փոխարէն, այլ՝ սրտի յօժարութեան, նաեւ ո՛չ ալ մահուան փոխարէն, որ ինքնին մեծ բան մը չէ: Ի՞նչ կ'արժէ հոգի մը տալը երք մարդը ինքնին ոչի՞նչ կ'արժէ: Մեր հոգին զին չունի առանց Քրիստոսի արեան, որուն համար սատանան կը նախանձի: Հետեւաբար, երկնից արքայութիւնը ո՛չ թէ դրամով կը գնուի, այլ՝ կամքովը անոնց որոնք դրամ կուտան:

Ձեռին տուածը ի՞նչ ալ ըլլայ, սրտի սէրը կը յայտնէ, որովհետեւ հոգիի ձեռքերը տեսական եւ գործնական առաքինութիւններն են: Եւ որովհետեւ կամքը եւ կարեկցութիւնը մարմանաւոր բաներէ վեր են, եւ յաղբանակը ո՛չ թէ արծարն է, այլ՝ բարի կամեցողութիւնը, ի՞նչ որ յայտնի է այրին օրինակէն, ուստի սրտի յօժարութիւն ցոյց տանք, որպէսզի ոչ միայն արքայութիւնը ստանանք, այլև սուրբնու փառքին հաղորդակից դառնանք:

**Մաշկենորդի Հայրապետ**

### ԱՆԴԱՍԱՆ

Անդասանը աշխարհի չորս ծագերու օրհներգութեան նուիրուած արարողութիւն մըն է: Ժամանակին ան կը նուիրուէր արտերու եւ անդասաններու պտղաբերութեան համար: Այդ օրերուն, Անդասանը կը կատարուէր եկեղեցին դուրս արտերու եւ այգիներու մէջ: «Անդասանն ելլեր» կամ «Անդասան օրհնել» կը նշանակէ աշխարհի չորս կողմերը օրհնել: Արարողութեան ժամանակ, հոգեւոր դասը խաչով, խաչվառով եւ Աւետարանով երգելով կ'օրհնէր արեւելքը եւ այդ կողմ՝ գտնուող Հայոց Հայրապետութիւնը՝ Սուրբ խաչի եւ Աւետարանի նշանով, յանուն Սուրբ երրորդութեան: Ապա կ'օրհնուէր եւ պահպանան խնդրանք կը ներկայացնէր աշխարհի արեւմտեան կողմի համար, ուր Քրիստոնեայ թագաւորութիւններ եւ ազգեր կային: Դէմքերը դէպի հարաւ դարձնելով կ'օրհնէին հարաւ, այնտեղ գտնուող երկիրները, անդասանները եւ տարուան պտղաբերութիւնը: Դէպի հիւսիս դառնալով կ'օրհնէին վերջապէս հիւսիսային կողմը գտնուող վանքերը, անապատները, քաղաքներն ու գիւղերը եւ անոնց բնակիները:

Ներկայիս Անդասանը կը կատարուի եկեղեցւոյ ատեանէն ներս, այսինքն եկեղեցւոյ մէջտեղը: Գիրքի ընթերցումէն ետք, ըոլոր ներկայ եկեղեցականները շուրջառներով կը զգեստաւորուին: Հանդիսապետը խաչն ու գաւազանը կ'առնէ եւ կը կենայ եկեղեցւոյ մէջտեղը: Միւս եկեղեցականները կ առնեն խաչը կամ Աւետարանը, հանդիսաւոր օրերուն նաեւ այլ մասունքներ եւ կը կենան հանդիսապետն կողին, եկեղեցւոյ մէջտեղ, դէմքերը դարձած դէպի արեւելքը: Բուրգառակիր սարկաւագը, մոմակալները եւ միւս սարկաւագները վառած մոմերը ըռնած կը տեղաւորուին ատեանին եզերքը, եկեղեցականներուն դիմաց, դէմքերը դէպի արեւմուտք: Իսկ դպիրները ձեռքերնին մէկական վառած մոմ կը շարւին ըեմին առջեւ, դէմքերը դէպի արեւմուտք: